

տրամութեան մէջ է, ուրիշ բան ըսել չէ՝ բայց ողջ ողջ թաղուիլ առանց գե. րեզման մտնելու:

Կրնայ ըլլալ որ քեզի շատ երևնայ գրածս, բայց գիտեն դիք՝ որ զգացածիս քովը բան չէ. շատ անգամ կը կարծեմ որ սիրտս ճաթի պիտոր արցունքս բռնելէս: Կարօտ եմ քեզի հետ տեսնուելու. Պրիետոն եկուր որ խօսինք. որովհետև դիք առին ինծմէ իմ ցանկալի դաւակս, քեզմով կ'ուզեմ միւթարուիլ՝ որ իմ խիստ սիրելի բարեկամս ես: Քիչ օր առաջ Հոռոգոսէն գեւ պաններ եկան ինծի, ձիերէս շատը իրենց տուի: Սպանիոյ ծայրէն ութը ձի բերեր էին ինծի, անոնցմէ չորսը քեզի կը զրկեմ. երանի թէ ուզածիդ պէս ելլեն: Դիք զքեզ պահեն, զիս ու փաւստինս ալ ուրախացրնեն: Մարկոսին կարեւոր սրտիւ՝ իր ձեռքովը զրածն է:

ՊՈՍԻԻԷ

Իր վեց դաւերակալս ձառերը

Թարգմանեալ 'ի հ. Արսէն Ա. Կոմիտաս Բագրատունւոյ.

Այն հին և նոր ժամանակի մատենագրաց ճարտար թարգմանիչը որ այնչափ իրարմէ զանազան լեզուներ, այնչափ այլ և այլ ոճեր ունեցող հեղինակները հասկըցեր, թափանցեր ու է դարու ոչ ինչ անարժան լեզուով փոխեր էր 'ի հայ, ալ յաւիտենականին է քան թէ ներկայ աշխարհիս, որուն իր անունը և հողապատեան նշխարները միայն ձգեց յաւանդ թուշելով թեթև ամեն վայրահակ ծանրութենէ հոն՝ ուր կը սպասէր իրեն երջանիկ անմահութիւնը: Անշուշտ շատ առաջուրնէ վարժած էր մահուան զազափարին ու պատրաստուած՝ անիկայ որ 'ի մանուկ տիօց մեռելութեան ձեր կամաւորապէս յանձն առած քրիստոսակրօն կենաց միայնու.

թեանը մէջ, շատ անգամ առիթ ունեցեր էր կրկին կրկին և նորանոր եղանակօք մտածելու այս ընդհանուր մարդկութեան անյագ հնձողին վրայ, երբեմն իր ու բովանդակ ազգին ցանկալի բարեկամին և բարերարին անչնչացեալ մարմնոյն վրայ թռթռացրնելով իր ողբերգակ քնարին փափուկ և սրտաշարժ թելերը, ուրիշ անգամ մը խտալացի մեծ քերթողի մը հետ ելլելով մտախոհ 'ի ճեմելիս գերեզմանաց,

Ուր նոճք և եղևիկք ըզսիբս 'ի սուրբ զանգեալ շողի՝

Անթարչամ սրփուէին դալարութիւն ըզդամբանօք...

Աղբերք 'ի գնացրս վրտակաց սրբութեան ջուրց՝ բողբոջէին

Անթառամ ծաղկունս 'ի հող մահուն եւ հոյլ հոյլ մանիչակ.

վերջապէս ամենէն ետքը վեց երկայն դամբանական ճառերու միջոց կրկնելով և երեքկնելով հայաբարբառ Մօթարճուոյն (Պոսիւէի) ունայնութիւն, ստուերք, խաւար, ոչնչութիւն, աճիւն, գերեզման, յաւիտենականութիւն բառերը որոնք գաղղիացի ճարտասանին գրչին տակ այնչափ ուժ առած են և մահուն ու գիակին պժղալի պատկերներուն՝ այնպիսի վսեմութիւն տուած: Որոնք որ լեզունիս կը պարսաւեն իբրև սղքատ և տկար ու կը նմանցրնեն հընացեալ և զառամեալ ծերու մը որ չկրնար երիտասարդի մը զուսպ և նորաձև զգեստները իր վրայ առնուլ, դարձեալ պիտի տեսնան, թերևս և զարմանան տեսնելով՝ թէ ինչպէս ճարտար թարգմանիչը ուզածին պէս կը դարձրնէ կը ճկէ մեր նախնեաց լեզուն՝ հեղինակին բիւր գեղեցկութիւններէն և ոչ մէկը աղօտացրնելով, մանաւանդ թէ նոր փայլ մը տալով, և որպիսի հաւատարմութեամբ ու միանգամայն ընտիր զուրցուածքներով կը հայացրնէ՝ բառերու և դարձուածքներու պակասութենէն անթարգմանելի կարծուած իմաստները: Թերսիտեայ սուրն ալ Արիլլէսինին պէս երկաթէ էր, բայց գործածել գիտնալն ուրիշ բան է: Այս

վեց դամբանական ճառերն են Հենրի-կէի Անգղիոյ թագուհւոյն, Հենրիկէի Օուլէանայ դքսուհւոյն, Մարիամ Թերեզայի, Աննա Կոնզակայի, Միքայէլի Լըդէլեան և մեծին Գոնտէի վրայ. Իւրաքանչիւրն ալ յիւրում սեռի մէջմէկ գլուխ գործոց, և որոնց համար կ'ըսէ Լահարը թէ « Նորէն նորէն թող կարգայ զանոնք կիրթ ակորթակ ունեցող մարդը. մտածէ անոնց վրայ, և զարմանքէն գետիկ կը վարկուի ¹ »: Քանի որ տպագրութեամբ 'ի լոյս չէ ընծայուած 'ի վայելա ազգայնոց այս սրբազան պերճախօսութեան հրաշալիքն, որ յուսանք թէ բարեյիշատակ հանգուցելոյն գերեզմանին վրայ փթթող առաջին ծաղիկն ըլլայ, ուղեցիկը հեղինակին վարքը քիչ մը երկընկեկ դնել ամազրիս երեսներուն մէջ՝ ընթերցողաց օգտակար ծառայութիւն մ'ընելու դիտմամբ, և թարգմանութեանն ալ կանուխ ճաշակ մը տալ՝ ասդիէս անդիէն քաղելով այն ճարտասանութեան ակունքները՝ զորոնք ընտրելու դժուարութիւնը միայն ունինք:

Յակոբ-Պէնիներ Պոսիւէ, ծնաւ 'ի Տիժոն, Պուրկոնեի մայրաքաղաքն 1672ին սեպտեմբերի 27ին: Իր պապը որ տանը մէջ պատահած նշանաւոր դէպքերուն արձանագրութիւն կ'ընէր, մարգարէաբար գրեց իր թողան անուանը տակ սուրբ գրոց այս տունը. Առաջնորդեց ակոր և սորվեցուց և պահեց զինքն իրքև աչքիև թիրք: Առջի բերան հայրը փառատաբան էր Պուրկոնեի խորհրդարանին մէջ. բայց Պոսիւէի ծննդեան ժամանակները Մէս քաղքին ատենին խորհրդական անուանելով՝ ձգեց կնիկը և վաւկրները Տիժոն, յանձնելով զանոնք իւր Կրդիոս եղբորը խնամոցը որ զըպրութեանց սիրող ըլլալով՝ կրցաւ ճանչնալ կանուխ իր եղբորորդոյն՝ պզտի Պոսիւէին՝ յաջողակութիւնը, և ջանաց որ անոր աղէկ դաստիարակութիւն մը

տայ: վեցամեայ տղան տանը մէջ կը սորվէր. բայց ամեն օր կ'երթար Յիսուսեանց դպրոցը ճարտարագոյն վարժապետաց դասերը մտիկ ընելու, որ քիչ ատենէն գուշակեցին իրեն փառաւոր ապագան: Պոսիւէ գերազանցեց քան զամեն հասակակիցները. ուսուցիչը և ընկերը ալ գինքը իրմէ սկսան չափել. մարդ չփորձեր նախանձելու այն բանին որուն չյուսար հաւասարիլ. և Լամարգինի բացատրութիւնը գործածելով՝ այս հանճարոյն գերազանցութիւնը արժեքուց զամենայն ինչ, նոյն իսկ զարմանքը: Միայն երեսին վրայ ունեցաւ տղայութիւնը. միտքը 'ի ծնէ հասուն էր. իր անյագ ընթերցասիրութեան հազիւ կը բաւէին հօրեղբորն ունեցած գիրքերը. այնչափ սաստիկ էր իր եռանդը և անձանձրոյթ ջանքը՝ որ աշակերտակիցները իրենց խաղերուն մէջ գինքը չտեսնալնուն վրէժն առնելու համար՝ անունը ծաղրածութեամբ ծռելով bos suetus (aratro) եզն ընդերացեալ (յարօր) կ'անուանէին գինքը: Իր կոչումը դեռ անորոշ կը տեսնուէր, երբ օր մը հօրեղբորը գրատունէն պատկերազարդ գիրք մը ձեռք ձգելով՝ սկսաւ կարգալ զայն. այս գիրքս Աստուածաչունչն էր. ժամեր կ'անցնին, գիշերը վրայ կու գայ և Պոսիւէ դեռ աչքերը չվերցրներ այն սրբազան երեսներուն վրայէն, որոնց կը փակչի կը մնայ միտքը՝ կարգալէն դադրելէն դեռ շատ ետքը: Այս գիրքը ալ իր քովէն պիտի չբաժնուի. այս ըստ բախտի ընթերցումը՝ որուն տպաւորութիւնը այնչափ զօրաւոր եղաւ մտքին վրայ, որոշեց իր վիճակը. միտքը դրաւ որ քահանայ ըլլայ. պաշտօնեայ այն Աստուծոյն զոր քարոզեցին մարգարէք, այն Աստուծոյն՝ որ տուն տուաւ աւետարանը. և Բանին սրովը զինուած՝ հալածէ քրիստոսական ճշմարտութեան թշնամիները: Յիսուսեանք տեսնելով իր հոգևորական կենաց ունեցած յարումը՝ փորձեցին իրենց ձգել այնպիսի չնաչխարհիկ հանճարոյ մը ակնկալութիւնը, յորգորանաց հետ գուցէ շողորթութիւն ալ

1 « Qu' un homme de goût les relise, qu'il les médite, il sera terrassé d'admiration. »

խառնելով՝ ապահովուցին զինքը որ շատ մեծարանօք կ'ընդունէին անգամ իրենց միաբանութեանը: Պոսիւէ առանց խորշում կամ հակամիտութիւն ցուցնելու, պատասխանեց որ հօրը կ'իյնար զայն որոշելը, և յայտնեց այս բանս իր հօրեղբօրը. հօրեղբայրն ուրիշ այնպիսի հետադայ յորդորանաց առջև ճամբան գոցելու համար, աճապարեց ստիպելու զհայրը որ զՊոսիւէ Բարիզ զրկէ փիլիսոփայութեան ընթացքն ընելու համար:

Ութը տարեկան եղած ատենէն 'ի վեր Պոսիւէ եկեղեցւոյ էր. կղերիկոս եղաւ 1635ի դեկտեմբերի 6ին, և 1640ի նոյեմբերի 24ին կանոնիկոս անուանեցաւ Մէսի մայր եկեղեցւոյն, 'ի շնորհս թէ իր հօրը այն քաղքին մէջ ստացած համարմանը և թէ իր բարեմասնութեանցը:

Բարիզ դնաց 1642ի սեպտեմբեր ամսոյն մէջ և մտաւ Նաւարրայի ըսուած դպրոցը (Collège de Navarre) որուն տեսուչն էր այն ատեն հմուտն և բարեպաշտ Նիկողայոս Գոռնէ: Հոն ասոր ձեռքին տակ սկսաւ նորէն առաջ տանիլ յունարէն լեզուն զոր Տիժոն սկըսած էր և ինչուան ան ատեն մէկզի դրած. այնչափ հմտացաւ այս ճոխ և դաշնակաւոր լեզուին՝ որ կենացը վերջին ատեններն ալ բերնուց կ'արտասանէր ելլադայի ընտիր մատենագրաց գեղեցիկ կտորները, թէպէտ և շատ տարիներէ 'ի վեր զանոնք նորէն կարդացած չըլլար: Բաժնելով իր ժամանակը յոյն և լատին հեղինակներու մէջ, կը սքանչանար հետզհետէ Հոմերի վսեմ պարզութեանը, վիրգիլի քաղցրութեանը, Գիմոսթենի ուժոյն և կիկերոնի վեհութեանը վրայ. և կ'ըսեն թէ Հռոմայեցի ճարտասանին գործոցը մէջ ամենէն աւելի կը հաւնէր Յաղագս Լիգարիոսի գրածին: Բայց մարդկային մտաց բոլոր այս փառաւոր ծնունդները չիք կ'ըլլային աչքէն և մտածութենէն՝ երբ կը դառնար սուրբ գրոց. իրեն հիացմունքը աստուածաշնչի բանաստեղծութեանը և ճարտասանութեանը համար՝

անայլայլակ եղաւ, սէրը՝ անչէջ:

1643ին իր փիլիսոփայութեան առաջին տարւոյն վերջը, յանձնուեցաւ Պոսիւէի որ յանուն Նաւարրայի դպրոցին խօսի աստուածաբանական մրցութիւն (these) մը որ ընծայուած էր Գոսպէանի, Լիզիէօ քաղքին եպիսկոպոսին: Թէպէտ և 16 տարեկան էր ան ատենը, սակայն զինքը ընտրողներուն յոյսը պարագ չհանեց. և Գոսպէան և ուրիշ ներկայ եղող եպիսկոպոսները զարմացան մնացին այսպիսի նոր տեսակ ճարտասանութիւն մը լսելով զեռ մատաղ եկեղեցականի մը բերնէն: Պոսիւէի առաջին փորձին համբաւը հնչեց ինչուան Ռանպույեէ տիկնոջ դահլիճները, ուր կը ժողվուէին ան ատեն Բարիզ գտնուած գրագէտները և ուսումնասէրները: Ֆէզբիէն մարգիզը, որ երիտասարդ Պոսիւէին բարեկամն էր, ստէպ կը խօսէր հոնտեղ իրեն արտաքոյ կարգի տաղանդին և բեղնաւորութեանը վրայ. չվախցաւ նաև հաստատելէն՝ որ եթէ զՊոսիւէ փակէին միսմինակ և առանց գրքի սենեկի մը մէջ՝ իրեն քանի մը վայրկեան միայն շնորհելով միտքը ամփոփելու համար՝ կրնար ո՞ր և իցէ իրեն առաջարկուած նիւթին վրայ մէկէն խօսիլ. հանդիսականք չհաւտացին. Ֆէզբիէն պնդեց, և շուտով Նաւարրայի դպրոցը մարդ զրկելով զՊոսիւէ կանչել տուաւ. Պոսիւէ իրիկունը հասաւ Ռանպույեէ տիկնոջ պալատը. նիւթ մը տուին իրեն. քիչ մը ժամանակ միտքը ժողվեց և սկսաւ արտասանել քարոզ մը որուն նմանը ոչ երբէք լսեր էին ինչուան ան օրը բոլոր Ռանպույեանք. զարմանքը մեծ եղաւ, բայց ափշուժիւնը աւելի մեծ: Ժամը գիշերուան տասնըմէկն էր երբ վեշտասանամեայ քարոզիչը դադրեցաւ խօսելէն. վուաղիւր որ ունկնդիրներէն մէկն էր՝ ակնարկելով Պոսիւէի երիտասարդութիւնը և ատենին ուշանալուն՝ ըսաւ որ ոչ երբէք լսեր էր քարոզ մը ոչ այսպէս կանուխ և ոչ այսպէս ուշ. (Je n'ai jamais ouï prêcher ni si tôt ni si tard). այս խօսքը Պոսիւէի քարոզէն նուազ համբաւ չունեցաւ:

Գլխոյ մայրն ալ ուզեց լսել այս քարոզը և ինքն ալ Պոսիւէի վրայ զարմացողաց կարգն անցաւ . կը մտածէր իրեն քով քաշել զանիկայ, բայց երիտասարդ պերճախօսին բարեկամները և վերակացուները խորհուրդ տուին իրեն ուսմանց սէրը չպաղեցընելու, և շարունակեց իր ուսումնական ընթացքը նոյն Նաւարրայի դպրոցին մէջ, ուր ընդ ամենը կեցաւ տասը տարի (1642-1652) :

Գոսթէան եպիսկոպոսն իմանալով Պոսիւէի առաջին քարոզին այսպէս հոչակուելը՝ ուզեց անձամբ փորձել զինքը, և հրաւիրեց որ գայ իրեն և ուրիշ երկու եպիսկոպոսաց դիմացը ճառ մը խօսի . յետ մեծ հաճութեամբ մտիկ ընելու՝ տեսաւ ինչ բան որ կը պակսէր զեռահասակ պերճախօսին, որով փոխանակ զինքը խնկելու չափազանց գովեստներով որ պատանուոյ մը անձնասիրութիւնը մոլորցընելու միայն կը ծառայեն, չժածկեց իրմէ ճշմարտութիւնը՝ զոր քիչերը զիտեն զուրցել և աւելի քիչերը՝ հասկընալ, և իրեն օգտակար դիտողութիւններ ըրաւ սրբազան պերճախօսութեան վրայ : Ամենէն աւելի խրատ տուաւ իրեն որ չըլլայ թէ վաղահասուկ յաջողութիւններով հրապուրուի և ընտիր ու հաստատուն կերպով սորվելէն առաջ՝ չփափարի մայրաքաղաքին ամպիոններն ելլալու : Պոսիւէ անոր ըսածներուն մտիկ ընելէն աւելի ըրաւ . օգտուեցաւ : Սոյն եպիսկոպոսը ըսաւ անգամ մը իր քովը եղողներուն Պոսիւէի երթալէն ետքը, թէ « Այն երիտասարդը զոր տեսաք՝ եկեղեցւոյ մեծագոյն լուսաւորներէն մէկը պիտի ըլլայ » . Պոսիւէ չլսեց այս գուշակութիւնը, բայց արդեամբք կատարեց : Ռանալույեայ պալատին գրուատիքներէն աւելի՝ Գոսթէանի խրատներովը քաջալերուած, նոր եռանդով մը սկսաւ ուսմանց ետէ ըլլալ, առաջադրելով չերևնալ եկեղեցեաց բեմն ինչուան որ ինքզինքը բոլորովին արժանուոր չտեսնոյ աստուածացին խօսքը հոնտեղ քարոզելու :

Առջինէն աւելի մեծ և երկրորդ յաղ-

թանակ մը զինքը նոյնպէս չուեցուց . թէպէտ այս անգամ (1648) իրեն ունկընդիր ունեցաւ զմեծն Գոնտէ որ արդէն հոչակաւոր իրեն Ռոգուայի, Ֆրիպուրի, Նորտլինկէնի և Տիւնքէրբի յաղթութեամբք, ծածկուած պատերազմներու փոշուով և դափնիներովը, եկաւ շատ մը պալատականներով և զինուորական մարդիկներով՝ իրեն աստուածաբանութեան պայքարը մտիկ ընելու : Այն կտրիճ և ճարտարաբան լեզուոյն փայլակներէն զարնուած, Գոնտէ ուզեց իրեն ախոյեան ելլալ և յափրչտակել նաև ճարտասանութե յաղթութիւնը : Պոսիւէ իրեն նիւթ առած էր մարդկոյին փառաց ոչնչութիւնը, և թերևս շատ ախորժելի չէր Գոնտէի համար լսելը որ այս աշխարհքիս ամեն փառքն ու պատիւը սնուտի և մուրացածոյ է և ոչինչ արդարոց յաւիտենականութեան մէջ վայլածներուն համեմատութեամբ : Քառասուն տարի ետքը այս ճշմարտութիւնս պիտի հոչակուէր ալ աւելի պերճախօսութեամբ նոյն դիպագին դադաղացը վրայ նոյն ճարտասանին ձայնովը :

Քսանըհինգ տարեկան եղած միջոցը (1652) քահանայութեան և վարդապետութեան աստիճան առնելէն ետքը, չուզեց Նաւարրայի դպրոցին վերատեսուչ ըլլալ, որուն կը հրաւիրէր զինքը Նիկողայոս Գոռնէ՝ իրեն համար հրաժարելով, այլ մերթ Ս. Ղազար մերթ Տրապպեանց (Trappistes) վանքն երթալով կ'ուզէր սորվիլ Ս. Վինկենտ Պալայեցիէն և Ռանսէ արքայէն՝ եղբայրսիրութեան և առաքինութե հրահանգները : Թէ որ փառասէր մարդ ըլլար՝ շատ զիւրին էր իրեն աստիճաններու հասնիլը, այնպիսի զօրաւոր բարեկամներ ունենալով թէ մեծամեծաց և թէ եկեղեցականաց մէջ . և ՚ի զարմացումն բոլոր աշխարհի՝ անանկ հասակի մը մէջ յորում ամենայն ինչ պատրանք և հրապոյրք է, յորում աշխարհք կ'երևնար իրեն ամենէն աւելի գեղեցիկ կերպարանքներովը, բաժնուեցաւ ամեն բանէ և զնաց Մէս քաղա-

քր, հոն սկսելու կատարել իր պաշտօնն՝ որուն անուանուած էր պատանեկութենէն ՚ի վեր, բայց կը սպասէր տարիքին լրմանը: Հոն կեցաւ վեց տարի իր հօրը քով, և ամենայն զովութեամբ սկսաւ ՚ի գործ գնել իր կանոնիկոսութեան և աւագ սարկաւագութեան պաշտօնը. հոն նաև սկսաւ իր աւետարանական ձայնը լսեցնել եկեղեցիներու մէջ:

Պոսիւէ՛ այն առաքելոց և սրբոց հարց աշակերտը՝ նոյնպէս չմտածեր սրբազան պերճախօսութեան վրայ ինչ որ Աթենքի հռետորները կը մտածէին ճարտասանութեան արուեստին վրայ. քարոզը իրեն համար զէնք մըն է որով կը պատերազմի ընդդէմ մոլորութեան, կը պաշտպանէ ճշմարտութիւնը, կ'ահաբեկէ ախտը, կը խրախուսէ առաքիներութիւնը: Թող սրոյն երախակալը աւելի կամ պակաս փայլուն ըլլայ, աւելի կամ պակաս արուեստով բանած, ինչ փոյթ, բաւական է որ երկաթը մոնայ ուր որ պէտք է մոնայ, կտրէ և թափ անցնի: « Ամպիոնը քահանային գահն է, կ'ըսէ Լամարդին. այս գահը հանճարեղ քարոզչին համար թագաւորական ակտուն էն աւելի բարձր է. հոնկից կ'իջիսէ խղճմտանքներու աշխարհքին վրայ: Տաղանդաւոր մարդուն համար ամեն տեղերէ աւելի՝ ուր մահկանացու մը կարենայ ելլել՝ բարձրագոյնը անտարակոյս սրբազան ամպիոնն է: Եթէ այս մարդս Պոսիւէն է, այսինքն թէ որ ունի այն կենաց մարտութիւնը՝ որ Բանին ներքողն է, նախանձը՝ որ կ'ուտէ, իշխանութիւնը՝ որ կը պատկառեցնէ, քահանայութիւնը՝ որ կը սրբագործէ, հանճարը՝ որ խօսքին աստուածութիւնն է, որոճուած դադափարը՝ որ մտքին երկրակալութիւնն է, բանաստեղծութիւնը՝ որ ճշմարտութեան փայլն է. թէ որ այս մարդս կ'ելլայ ծանրութեամբ իր առանձնութենէն իբրև ներքին դաբիրայէ մը, թէ որ ներշնչման ուժովը կամաց կամաց կը բարձրանայ իբրև արձիւ մը՝ որուն թևոց առաջին բարախմունքը չեն կրնար բաւական օգ պարու-

նակել բարձրաթուիչ ճախրելու համար. թէ որ վերջապէս կ'առնէ իր փրչումը և սլացքը, թէ որ ոտուրներուն տակ ալ չզգար ամպիոնը, թէ որ կը շնչէ լիաբերան աստուածեղէն հոգին, և թէ որ անպակասելի հոսմամբ կը զեղու այն անբաւ բարձրութենէն ունկընդիրներուն վրայ ներշնչմունքն կամ ինչ որ բան Աստուծոյ կը կոչուի, այն մարդը ալ մարդ չէ, հապա ձայն: Եւ ինչ ձայն... ձայն մը որ ոչ երբէք կերկերած է, խոչորցած, դառնացած, բարկացած, պրզած մեր աշխարհային և զօշաբաղ կրօններուն մէջ. ձայն մը որ նման որոտման ամպոյ մէջ կամ երգիոնի մայր եկեղեցեաց մէջ, միշտ զօրութեան կամ մեր հոգւոց վրայ աստուածային համոզման մը գործի եղած է. ձայն մը որ միայն ծնրագիր լսողներու կը խօսի. ձայն՝ որուն լռութեամբ մօտիկ կ'ըլլուի, որուն ոչ ոք կը պատասխանէ բայց եթէ ճակատը խոնարհեցնելով կամ աչքերը արտասուօք լեցնելով, որոնք հոգւոյն մնջիկ ծափահարութիւնքն են. ձայն մը որուն ոչ ոք երբէք կը հակառակի նոյն իսկ երբոր կը զարմացնէ կամ կը վիրաւորէ. ձայն մը միով բանիւ որ չխօսիր ոչ յանուն կարծեաց որ փախստական բան մըն է, ոչ յանուն փիլիսոփայութեան որ վէճի տակ կ'իջնայ, ոչ յանուն հայրենեաց որ տեղական բան է, ոչ յանուն թագաւորին զօրութեանը որ ժամանակաւոր բան է, ոչ յանուն նոյն իսկ ճարտասանին որ այլափոխած բան է, հապա յանուն Աստուծոյ. իշխանութիւն լեզուի որուն հաւասարը չկայ երկրիս վրայ, և որուն դէմ փոքրագոյն տրտունջը ամպարը շտուտութիւն է, և փոքրագոյն բողբոջը՝ հայհոյութիւն: Ահաւասիկ քահանային ատենանը, ահաւասիկ մարդարէին եռօտանին, ահաւասիկ սրբազան պերճախօսին ամպիոնը »:

Պոսիւէ իբրև ըմբիշ մը որ բազմամբոխ հանդիսատեսաց երևնալէն առաջ՝ մէկբանի բարեկամ միայն վկայ առնելով կը կրթուի անտես առանձնութե մէջ յազթութիւնը յափշտակելու, Մէս

անցուցած վեց տարիները գործածեց իր հանճարը ալ աւելի մաքրելու, սրելու և մխելու աստուածային հոգւոյ կրակին մէջ: Գիշերուան ժամերով հնարք գտաւ երկընցընելու օրուան ժամերը որոնք խիստ կարճ կու գային իրեն աշխատելու համար. չորս կամ հինգ ժամ քնանալէն ետքը՝ կ'արթննար ամեն գիշեր առաւօտեան ժամերգութիւնն ընելու. երկու գիշերնոցով և մէջքէն վար արջենիով մը պատասպարուած՝ կ'անցնէր գրասեղանին առջևն, և հոնկից չէր ելլար ինչուան որ երկու կամ երեք ժամէ ետքը քունը նորէն չսկսէր արտևանանցը վրայ ծանրանալ: Ասով չէ թէ մինակ ուսման ընծայելու ժամանակը կ'երկընցընէր, հապանակ երկու մտաւորական արշալոյս կը ստանար, առաւելութիւն՝ որուն յարգը կը ճանչնան առնոք որ փորձած են թէ ինչպէս բաց և լուսաւոր է միտքն՝ երբ արևուն նման կ'ելլայ քնոյն ստուերներէն:

Հաւաստի աղբիւրէ մը գիտենք որ գրեթէ ոչ երբէք առաջուց կը պատրաստէր Պոսիւէ իր քարոզները, այլ բաւական կը սեպէր միայն գրելը սենեկին մէջ գլխաւոր իմաստները, ապացոյցները, սուրբ գրոց վկայութիւններն և ճառին ընդհանուր ծրագիրը առանց մտածելու ոչ խօսքերուն և ոչ կարգաբանութեանը. վերջը մտադրութեամբ կ'որոճար նիւթը՝ քարոզը տալու օրուան առաւօտը. յետ միանգամ խորհրդոցը տէր ըլլալու, մտքին մէջ կը սերտէր էական բացատրութիւնները և դարձուածքները. կէսօրուրնէ ետքը դարձեալ կը մտածէր և բարձր ձայնով կ'արտասանէր իբրև թէ կարգար, կանկ առնելով երբոր պատշաճ կը սեպէր՝ փոփոխութիւն ընելու, աւելցընելու կամ պակսեցընելու համար, իբր թէ գրիչը ձեռքըն ըլլար. վերջապէս ամպիոնն ելլալով ինքզինքը կը յարմարցընէր ունկընդրաց մտքին պատրաստութեանը և խրախուսելով յօգնութիւնն Աստուծոյ՝ կը բանար իր պերճախօսութեան գանձերը: Հիմակուան ատենս քիչ կը կարգացուին Պոսիւէի քարոզները. սովորա-

բար կը կարծուի որ միայն այն ժամանակին համար էին յորում գրուեցան, միայն այն մարդկանց համար որոնց ուղղուած էին, համարելով որ այն ատենի ճշմարտութիւնները մերինին համար ճշմարտութիւն չեն, և շատերը համոզուած են որ քրիստոնեայ ճարտասանից վեհագունին պերճախօսութիւնը իմանալու համար բաւական է իր դամբանականքըն կարգալը: Այս վոլդէռի դատաստանին հետևանքն է, և լահարբի այն խօսքին արդիւնքը՝ յորում յանդուգն լակոնաբանութեամբ մը կը վճռէ թէ « Պոսիւէ հետևակ է իր քարոզներուն մէջ ». լահարբ քարոզի համառօտութիւնները բուն քարոզ կարծեր է, վասըն զի բաց ՚ի մէկբանի ամբողջ քարոզներէ ձեռուրնիս մէկալ եղածները բոլորն ալ անկատար ստուերագիրներ են: Հանդերձ այնու թող բանայ մէկն ըստ դիպաց իր քարոզգիրքը, չենք ըսեր թէ ամեն քարոզի մէջ այլ ամեն երես կը հանդիպին պատճառաբանութեան ուժ մը, մտածութեանց բարձրութիւն, ձևերու ճոխութիւն, բացատրութեան ազդուութիւն, որ յատուկ են մեծ ճարտասաններու և զորոնք ոչ դր ունեցած է Պոսիւէի չափ: Իրաւ է որ անանկ ճախարակէ ելած պարբերութիւններ, անանկ դաշնակաւոր դարձուածքներ չեն, զորոնք սնտոխապաճոյճ մատենագիրը կը շինէ սենեկին լուութեանը մէջ, և որոնք եկեղեցւոյն մէջ ուրիշ բանի չեն գար բայց եթէ քարոզչին գրաւորական տաղանդին զարմանալու համար վազող ունկնդրաց միտքը զմայլեցնելու և ականջնին թովելու: Պոսիւէ ուրիշ ընթացք մանաւանդ թէ ուրիշ թուիչք ունի. չխորշիր հասարակ բացատրութեանէն, ռամկական բառէն. բայց որովհետև մտածութիւնը միշտ բարձր է, բացատրութիւնը կ'ազնուանայ, բառը կը մաքրուի իրեն գործածած կերպովը, և ըրած արդիւնքը շատ աւելի մեծ կ'ըլլայ: Ոչ երբէք կրնանք նշմարել որ ճարտասանութեան ձև փնտուելու կամ պատրաստելու հետ է. կը բռնան անոնք իր հոգիէն ինչպէս փայլակն

ամպերէն, առանց առաջուրնէ ունկըն, դիրներուն իմացընելու և զիրենք պատ-
 րաստելու. անով գրեթէ կը շլանան: Ճարտասաններէն շատերը այնպէս կը
 կարգաւորեն իրենց խօսքերը՝ որ մարդ
 կրնայ գուշակել առջի բառերէն թէ
 ուր կ'ուզեն տանիլ. կը տեսնուի միան-
 զամայն թէ իրենց սկիզբը և թէ նպա-
 տակը. Պոսիւէ չուզեր առաջուրնէ գը-
 ծագրել իր երթալիք ճամբան. շատ ան-
 գամ չենք իմանար թէ ուսկից ելաւ
 կամ ուր պիտի երթայ, կարծես թէ
 անառաջնորդ կը թափառի, նոյն իսկ
 նաև երբոր կը հպատակի ամենէն աւե-
 լի իմաստուն և յայտնի ծրագրին. և
 երբ յանկարծ ուզենայ մեղի իմացընել
 թէ զմեզ ուր պիտի տանի, չըսեր թէ
 ինչ ճամբով. կը յափշտակուի ունկըն,
 դիրն եթէ երբ ելլայ յերկինս և եթէ
 երբ թաւալի անդնդոց մէջ. 'ի զուր կը
 կռուի մարդ այն զօրութեան դէմ՝ որ
 իրեն կը տիրէ, որ զինքը կը նուաճէ, և
 իր թևերովը կ'առնէ կը տանի յաւի-
 տենականութեան մէջէն ինչուան երկ-
 նաւոր գահն և վերջապէս կը ձգէ եր-
 կիւզով և սիրով դողդոջուն՝ Աստուծոյ
 ողորմութեան գիրկը:

Չկայ քրիստոնէական վարդապե-
 տութիւն մը, չկայ աւետարանական
 խրատ մը որ չգտնուի Պոսիւէի քարոզ-
 ներուն մէջ. իսկ իբրև մատենագրու-
 թիւն, հոն կ'առնուն ճարտասանք ամե-
 նէն աւելի գեղեցիկ օրինակները, ամե-
 նէն աւելի զօրաւոր դասերը: Իր վեր-
 ջին գատաստանին վրայ տուած քարո-
 ղէն ետքն եղաւ որ ժամանակին ազա-
 տամիտներէն մէկը որ հրապարակաւ
 իր անհաւատութիւնը կը քարոզէր, ը-
 սաւ եկեղեցիէն ելլալու ատենը. « Ա-
 հաւաստիկ ինձի համար քարոզչաց ա-
 ռաջինը, վասն զի կը զգամ՝ որ իրմով
 պիտի դառնայի, թէ որ դառնալու միտք
 ունենայի »: Դիւռէն հուշակաւոր զօրա-
 վարը փառաւորագոյն պատիւ մը ըն-
 ծայեց Պոսիւէի, իր ձայնովը ուրանալով
 նորազանգութիւնը և մոնալով 'ի ծոյ
 ուղղափառ եկեղեցւոյ: Անշուշտ գեղե-
 ցիկ յաղթանակ մը եղաւ քրիստոնէայ

ճարտասանին համար ուղիղ ճամբան
 դարձընելն այս երևելի մարտիկը, զոր
 Յիւշիէ և նոյն ինքն Պոսիւէ ժամանա-
 կաւ պիտի նմանցընէին իմաստնոյն և
 քաջին Մակարեայ:

Դիպուած մը որ ըստ ինքեան շատ
 կարևոր բան չէր, բայց խիստ նշանաւոր
 եղաւ իր հետևանքներովը, յանկարծա-
 կի նոր ասպարէզ մը բացաւ Պոսիւէի
 դիմաց: Մէս ուղղափառ քաղաք էր,
 բայց ունէր միանգամայն բազմութիւն
 հրեաներու և նորազանգը հոն զօրաւոր
 էին. հոն էր իրենց մտաւորական հզօ-
 րագոյն կեդրոններէն մէկը, հոն կը ծաղ-
 կէին իրենց էն գիտուն, ճարտարախօս
 և վարպետ հովիւները, Պօղոս Ֆէռի
 և Անսիյեոն. նոյն գաւառին իշխանն էր
 Շոնպէր (Schomburg) մարաջախտը, որ
 էր երևելի զօրապետ, ուղղափառ նա-
 խանձայոյզ, մեծասիրտ և ազնուարա-
 րոյ, և շատ կը սիրուէր իր հպատակ-
 ներէն, որոնք զինքը հայր և ոչ իշխան
 կը համարէին. այս մարաջախտը ամեն
 ջանք կ'ընէր որպէս զի նորազանգնե-
 րուն մէջէն որոնք որ իրենց իմաստու-
 թեամբը կամ նոյն իսկ պնդագլխու-
 թեամբն արժանաւոր կ'երևային Պոսիւ-
 էի նախանձը վառելու՝ երթան իրմէ
 սորվին ճշմարտութիւնը: Գլխաւոր պաշ-
 տօնեանին էր վերոյիշեալ Ֆէռին. այս
 մարդս բաց 'ի իր ամբաւ հմտութիւն-
 ներէն ունէր քաղցրութիւն մը և վա-
 րուց մաքրութիւն որ ցանկալի կ'ընէին
 զինքը ոչ միայն նորազանգից այլ նաև
 ուղղափառաց. հաւասար ուսումնասի-
 րութիւն մը և առաքինի կենցաղավա-
 րութեան նմանութիւնը՝ կապեր էին
 բարեկամութեամբ իրարու հետ զՊո-
 սիւէ և զՖէռի, երբոր յանկարծակի այս
 վերջինս քրիստոնէական մը հրատա-
 րակեց յորում կը ջանար ցուցընել նախ
 թէ նորազանգութիւնը հարկաւոր ե-
 դած էր, և երկրորդ թէ թէպէտև լու-
 թերէն և կարկինէն առաջ կարելի էր
 հոովմէական եկեղեցւոյ մէջ հօգին ապ-
 րեցընելը, բայց նորազանգութեանէն ետ-
 քը այլ չէր ըլլար: Պոսիւէ առանց ամե-
 նելին ակնածելու և բարեկամութեանը

նայելու՝ գրեց Ֆէռեայ քրիստոնէակա-
նին հերքումն, անոր երկու առաջար-
կութեանց դէմը գնելով այս երկու հա-
կառակ առաջարկութիւնները . մէյմը
որ բողոքականաց նորաձևութիւնը ինչ-
պէս որ սկսաւ և ՚ի գործ զրուեցաւ, վը-
տանգաւոր եղաւ . երկրորդ որ եթէ կա-
րելի էր նորադանդութենէն առաջ հը-
ռովմէական եկեղեցւոյ մէջ հոգին փրը-
կելը, հիմա ալ կարելի է . և այս երկու
առաջարկութեանց ճշմարտութիւնը հաս-
տատելու համար նոյն իսկ Ֆէռեայ
սկզբունքները և խոստովանութիւնները
ձեռք կ'առնէ :

Պոսիւէ քսան և եօթը տարեկան էր
երբոր գրեց այս հերքումը որ իրեն ըս-
կիզքն եղաւ վիճաբանութեան ասպա-
րիզին մէջ . այնպէս գիտցաւ չափով և
խոհականութեամբ վարուիլ յայսմ որ
ալ աւելի ամրացուց իրեն և Ֆէռեայ
մէջ եղած բարեկամութեան և մեծա-
րանաց հանգոյցները . ալ աւելի ստէպ
սկսան իրարու հետ տեսնուիլ, և քանի
մը տարի ետքը մինչդեռ ուղղափառ քա-
հանայն կ'աշխատէր նորադանդ հովի-
ւը դարձնելու, դժբաղդաբար Ֆէռեայ
մահուան կանխելովը չկրցաւ իր սերտ
մտերմին և աստուածաշունչ հակառա-
կորդին պատճառել այս պարծանքը և
ուրախութիւնը :

Եկեղեցական խնդրոյ մը համար Մէս
քաղաքին կանոնիկոսներէն Բարիզ
զրկուելով (1658), Պոսիւէ հոն հաս-
նելուն պէս ամեն կողմանէ հրաւէրք
ընդունեցաւ քարոզ տալու մայրաքա-
ղաքին եկեղեցիներուն մէջ : Տարի մը
առաջ երկու բարեպաշտ տիկնայց ջան-
քովն և տրիւքը շինուած էր Բարիզ հա-
սարակաց անկելանոցը կամ ինչպէս
ան ատեն կ'անուանէին՝ նոր քաղաքը,
որուն բնակիչները պիտի ըլլային Բա-
րիզու փողոցները խուկող և ապակա-
նող 40,000 մուրացկանները : Եղբայր-
սիրութիւնը ձեռք զարկեր էր այս յան-
դուզն գործոյս և բոլորովին յաջողեր
էր . վասն զի այն 40,000 մուրացիկնե-
րէն 5,000ը միայն մտան իրենց առջև
բացուած բնակարանը և միւս 35,000ը

աւելի լաւ սեպելով թափառական և
անկարգ կեանք մը անցընել՝ աներևոյթ
եղան մայրաքաղաքէն, յանկարծակի ող-
ջննալով իրենց ամեն հիւանդութիւն-
ներէն . ինչպէս որ կ'ըսէ Լուէ իր Մա-
տեւագրական օրագրիւ մէջ .

On n'a jamais vu dans Paris
Tant de gens si soudain guéris.

Ոչ երբէք տեսնուեր էր Բարիզու մէջ
Որ այնչափ մարդիկ այսպէս շուտով առող-
ջանան :

Այս անկելանոցին շինութեանն հա-
մար ժողովուած ամբաւ ստակը հազիւ
հազ բաւելով առաջին շէնքին ծախ-
քերուն, պէտք եղաւ որ գործը առաջ
տանելու համար նորանոր դրամական
օգնութիւններ խնդրուին հարուստ և
միանգամայն բարեգործ քաղաքացիներ-
րէն, և այս պաշտօնս յանձնուեցաւ Պո-
սիւէին : Պողոս առաքելոյն տօնն էր այն
օրը և համբաւաւոր քարոզչին ունկըն-
դրացը թուէն էին Ս. Վինկենտ Պաւ-
լայեցի, Լամուանեոն և Սէկիէ ատենա-
կալները, Պառիյեոն և Մորանժի : « Ո՛ր-
չափ հիւանդներ կան օգնելու, աղաղա-
կեց Պոսիւէ, սրչափ տգէտներ սորվե-
ցնելու, սրչափ աղքատներ մխիթարե-
լու եկեղեցւոյ մէջ : Դարձուցէք աշուը-
նիդ այնչափ աղքատներու պիտոյիցը
վրայ որ կ'աղաղակեն դէպ ՚ի ձեզի :
Այնպէս չերևար որ նախախնամութիւ-
նը ուղած ըլլայ հաւաքել զանոնք այս
զարմանալի անկելանոցիս մէջ՝ որպէս
զի իրենց ձայնն աւելի զօրաւոր ըլլայ
և աւելի դիւրաւ կարենան շարժել սըր-
տերնիդ » : Յետոյ կամաց կամաց ճար-
տասանը կը տեսնայ Առաքելոյն մեծ
պատկերին երևնալը, որուն վրայ ոչ եր-
բէք նայած էր պաղութեամբ և որուն
յիշատակը կը կատարէր այն օրը եկե-
ղեցին . իր քարոզին աստիճանը կը բար-
ձրանայ, ձայնը աւելի թափանցող կ'ըլ-
լայ, դարձուածքները գեղեցիկ գոյն մը
կ'առնուն, հանճարը կը բանայ թևերը,
և կ'արտասանէ այս զարմանալի խօս-
քերը որոնք հեթանոսաց վարդապե-
տին ներշնչած ամեն խօսքերէն գեղեց-

կագոյնքն են . « Պիտի երթայ այն ճարտարաբանելու արհեստին մէջ տգէտը , պիտի երթայ իր բիրտ զուրցուածքներովը , իր օտարականի յայտարար ոճովը , պիտի երթայ այն կրթեալ Յունաստանին մէջ որ քերթողաց և ճարտասանից մայրն է , և աշխարհքի դիմակալութիւնը բանի տեղ չդնելով՝ այնչափ եկեղեցիներ պիտի կանգնէ որչափ աշակերտ որ Պլատոն չէր կրցած ստանալ իր այն պերճախօսութեամբը զոր աստուածային կ'անուանեն : Պիտի քարոզէ զՅիսուս յԱթէնս , և Աթենքի ատենակալներէն իմաստնագոյնը պիտի անցնի Արիսպագոսէն այս բարբարոսիս դպրոցը : Ալ աւելի առաջ պիտի մղէ իր երկրակալութիւնքը . պիտի կործանէ առ ոտս ֆրկչին հռովմէական խուրձերուն վեհութիւնը յանձն փոխանակի բղջիխի մը , և պիտի դողացնէ իրենց ատեաններուն մէջ այն դատաւորները՝ որոնց առջև կը քաշեն զինքը : Հռովմ իսկ պիտի լսէ իր ձայնը . և օր մը այս աշխարհատիկին քաղաքս իրեն շատ աւելի պատիւ պիտի սեպէ իր քաղաքացիներուն գրուած Պօղոսի մէկ թղթոյն ոճը՝ քան թէ այնչափ գերահռչակ ճառախօսութիւնները զորոնք լսած է իր կիկերոնէն » :

Ինչ բարձրութիւն մտածութեանց . ինչ պերճութիւն ձեւերու և բացատրութեանց . ինչ մեծութիւն այն Հռովմայ խուրձերուն և Աթենքի Արիսպագոսին ընդդիմադրութեանը մէջ որ կը խոնարհին անձանօթ և գռեհիկ մարդու մը ահնոճ և անարուեստ խօսքերուն առջևը : Ո՛րչափ ծանրութիւն կու տայ Պոսիւէի պատճառաբանութեանը տկարութեան յաղթութիւնը զօրութեան և ուժոյ վըրայ , Առաքելոյն քարոզութեանն աստուածային ըլլալը հաստատելու համար : Ինչպիսի գոռոզութեամբ այն իր պերճախօսութեանն համար համբաւեալ Պոսիւէն՝ ոտքի տակ կ'առնէ պերճախօսութիւնը : Երանի անոնց որ լսեցին այս խօսքերս , վասն զի մարդկային ճարտասանութիւնը ոչ երբէք այսչափ բարձրացաւ . ևս առաւել երանի անոնց

որ զուր տեղը չլսեցին այս խօսքերը և ձեռնառու եղան՝ ինչպէս ամենքն ալ եղան իրաւցընէ՝ այս ուղղափառ եղբայր սիրութեան գործոյս : Այս բեղնաւոր պերճախօսութիւնը կը ծնանէր աւետարանական պերճախօսութեան ճշմարիտ պտուղները , այսինքն ողորմութիւնն և առաքինութիւնը , և այս պրանչելի ցօղոյս տակ չմնաց ամուլ թզենի :

Կը շարունակուի :

Հ . Յ . Թ .

Տղոս մը գիշտը .

Լամոն անունով հովիւ մը հետեւեալ կերպով գտաւ պզտիկ տղայ մը՝ զոր իր այծերէն մէկը կը անուցանէր : Այծերը արածելու տեղոյն քովերը անտառ մը կար , և անոր քով ուրիշ խիտ անտառիկ մը որ շրորի ծառերով , բաղեղներով և ուրիշ պատատուկ ու խտացուցիչ թուփերով լեցունէր , և այնպիսի զարմանալի կերպով մը ձեւացած էր այս պզտիկ անտառը որ տեսնողը կը կարծէր թէ մասնաւոր պատրաստուած հիւղիկ մ'էր այն : Եւ ահա այս պզտի հիւղիկը ընկեցիկ տղու մը բնակարան եղած էր , ուր Լամոնին այծերէն մէկը՝ զոր ամենէն աւելի կը սիրէր , սովորութիւն ըրեր էր շատ անգամ այն պզտիկ հիւղիկը երթալու , և օրուան մեծ մասը հոն կ'անցնէր , առանց տեսնուելու , որով և իր ուլը երեսի վըրայ ձգած՝ կը նայէր որ կաթը տղուն տայ . երկայն ատեն քովը կենալով կը հսկէր անոր վըրայ : Բայց Լամոնին գուլթը շարժելով անխընամ ուլին վըրայ , ետեւ եղաւ դիտել և իմանալ թէ այծը ո՛ւր կ'երթայ : Օր մը կէսօրուան դէմ մինչդեռ բոլոր հօտը շուքի տակ քաշուած էր , տեսաւ Լամոն որ այծը հօտէն բաժնուեցաւ . կամացուկ մը ետեւէն գնաց ու տեսաւ , որ մէկէն ծառերու ետեւ անցաւ և մնացառուտէ մնացառուտ արտօրանօք ցատկուտելով և չորս դին նայելով և խորտուբորտ տեղերէ քալելով